



ՕՐԱԳԻՒԹ

ԵՎՐՈՅԵՆԻ, ԲԵՇԱՄԱՐԿԱՆԻ, ՏԵՇԵՄԱԿԱՆԻ

ԵՒ

ԲԵՇԿԱՆ ԳԻՏԵԼԵՍ

Ե · ՏԱՐԻ, ԹԻՒ 16 ·

1847

ՕԳՈՍՏՈՍԻ 15 ·

ԲԱՐՈՑԱԿԱՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Խրատ դալու և դղատը աղեկ էրնելու դիւրին ճամբայ :

**Տ**շաքը աղեկ կրթելու դիւրին ճամբայ մըն է, ինչպէս որ այլ և այլ առթով աս Շազմավիպիս մէջ ալ յիշեցինք, նախ՝ ՚Նուշութիւնը, երկրորդ՝ ՚Մատրութիւնը ու ինսամք անձանձրանալի : ՚Ն անուշութիւնը որշափ որ աւելի հարկաւոր է տղոց աղեկ կրթութեանը համար, ու որշափ որ կ'ապրապրուի ծնողաց ու վարժապետաց, այնչափ աւելի կ'երենայ թէ անգործադրելի է արևելեան ազգերուն տղոցը վրայ : ՚Նանկ որ գրեթէ ամենուն բերնէն միշտ կը լսուի ասոր ներհակ վՃիռ մը թէ աղեկ կրթութիւնը առանց ծեծի ըլլար : ՚Ն շիտակը խօսելով՝ փորձն ալ նոյնը կը ցուցընէ . մինչև հարկ կ'ըլլայ փոխել աս ճշմարիտ խօսքը որ ՚Ն բոպացիք շատ փորձերով հաւաստեր են : ՚Նիւրաւի՞թէ որ աս արևելեան սովորութեան և կարծեացը հետեւելու ըլլանք, բոլորովին սուտ կ'ելլէ ան խօսքը թէ ՚Նուշութիւնն է աղեկ կրթե-

լու դիւրին ճամբան : — Իսյց չենք կրնար ըսել թէ այսչափ երկար ժամանակի ու կրթուած մարդկանց փորձերը բոլորովին սուտ կամ սխալ ըւլան . անոր համար հարկաւոր է որ աղեկ մը քննենք ասոր պատճառը, ու ըստ այնու գտնուած արգելքը վերցընենք, որպէս զի աս մեր ազգին տըղաքն ալ դիւրաւ ու աղեկ կարենան կրթուիլ . վասն զի շատ դժուար ու գրեթէ անհնարին կրթուելու ճամբայ մըն է խստութիւնը . անոր ներհակ՝ շատ դիւրին ու մէկ հատիկ ճամբայ է կրթելու՝ անուշութիւնը՝ ամէն աշխարհքիս բնակիչներուն համար ալ : ՚Նիայն թէ աս անուշութիւնը պէտք է որ սկսի օրոցքէն . անոր համար ալ տղաքը աղեկ կրթելու առաջին պայմանն է մայրական գութ արդուն վրայ, և աս գթոյն հետեանքն են սէրը, հոգը, մատադրութիւնն ու վախը : ՚Նյան բնական մայրական գութէն առաջ կուգայ մէկ սէր մը որ ան

տղուն աղէկութիւնը կ'ուզուի . աս սէրէն կը հետեւի մեծ հոգ մը և մտադրութիւն մը որ տղան ամէն աղէկութիւն ունենայ , կատարեալ մարդը ըլլայ : Այսոնցմէ կը պատճառի երկիւղը . մէկ վախ մը՝ որ ըլլայ թէ տղան վնասի մը հանդիպի՝ թէ հոգւոյ և թէ մարմնոյ : Այս ասոնք են ամէն տեսակ աղէկ գործիքները մէկ տղայ մը աղէկ կրթելու համար , կատարեալ մարդ ընելու համար , իր վախճանին հասցընելու համար :

Այս ծնող ըլլալու՝ տղայ կրթելու բնական կատարելութիւնները միթէ ամէն ծնողք իրենց սրտին մէջ տպաւորուած չունին : Անչըսել է . կրնայ ըլլալ աշխարհքիս մէջ մէկ ծնողք մը որ գութ չունենայ իր որդւոյն վրայ : Իսկ ծնողաց սիրոյն չափը այնպէս սաստիկ է ու բնական , որ օրինակ եղած է Այսուծոյ սիրոյն առ մարդիկ . նոյն պէս ալ է գութէն ու սէրէն առաջեկած ծնողաց հոգը և մտադրութիւնը իրենց որդւոցը վրայ . ինչուան նաեւ Պաղոս առաքեալ արժան կը սեպէ օրինակ բերելու հարց հոգը և խնամքը իրենց ժողովրդեան վրայ ունեցած սիրոյն՝ ըսելով թէ “ Իրբե հայր զորդիս խրատեաք և սփոփէաք ” : Իսկ ծնողական սրտին վախը որ ըլլայ թէ փորձանքի մը հանդիպին իրենց որդիքը՝ ով կրնայ չափի մէջ դնել :

Վատերուն մաքէն կ'անցնի հիմա աս բանս որ եթէ յիրաւի աղէկ կը թելու գլխաւոր պայմանն ըլլար մայրական գթոյ բերումը տղուն վրայ , պէտք էր որ ամէն տղաք աղէկ կը թուէին , ու այնչափ վարպետներուն և կրթութեան , դաստիարակութեան ձամբաներ սորվեցընելու կարօտութիւն չունենային : Հիմա անոր ներհակ այնպէս կ'երենայ թէ ծնողք բնական գութ ամենեին չունին իրենց որդւոցը վրայ . վասն զի կը տեսնենք որ ընդհանրապէս տղոց չափ մեծնալուն ու անկարգ ըլլալուն գըլխաւոր պատճառը ծնողք են : — Բայց ահա ասանկ գիւրին ձամբուն դը-

ժուարանալուն պատճառը ծնողաց տգիտութիւնն է , որ կը սիրեն տղաքնին , բայց ծուռ ձամբով : Խնչպէս որ տղաքը իրենք զիրենք կը սիրեն , իրենք իրենց աղէկութիւնը կ'ուզեն , բայց չեն ձանչնար իրենք իրենց օգտակարը և կամ վնասակարը , ասանկ ալ իրենց ծնողքը երբոր տգէտ կ'ըլլան , թէպէտ կը սիրեն իրենց որդիքը , կը խնամեն , կը վախեն որ մէկ վնասի մը չհանդիպին , բայց չեն գիտեր չեն ձանչնար թէ որ բանն է անոնց օգտակար ու որը վնասակար . անոր համար տղուն օգտակար եղածը չեն ըներ , այլ տղուն ուզածը կ'ընեն : Տղաքնին խիստ շատ կը սիրեն , անոր համար կ'ուզեն որ չէ թէ միայն տղուն վնասակար բան ըլլայ , այլ նաև տհաճելի բան մըն ալ չըլլայ , չտրիւրի տղան . բայց խիստ շատ անգամ կը պատահի որ տղան վնասակար բան կ'ուզէ ընել կամ կ'ընէ , անանկ որ անկարելի կ'ըլլայ տղուն տալ աս երկու բանը մէկտեղ , վասն զի կամպիտի տիրի և կամ պիտի վնասուի . տեսդու տգիտութեան չարիքը . աւելի կ'ընտրեն որ վնասուի՝ բան թէ տիրի . և այսպէս տղան կը մեծնայ անկիրթու անկարգ , անկէ ետեւ ալ տեղիք չըներ անուշ խօսքը անոր սրտին մէջ . վասն զի պղտիկուց անանկ սորվել է՝ ամէն ուզածն առաջ տանիլ :

Ուրեմն դարձեալ ստոյգը ան է թէ ծնողական գութն ու սէրն է օրինակ և ձմարիտ ձամբայ տղայ կրթելու , բայց աս շիտակ ձամբան աւբազն է տգիտութիւնը , այսինքն չձանչնալը թէ որն է տղուն հարկաւոր և բարի և որը վնասակար : Եւ աս չձանչնալն առաջ կուգան ան խօսքերը թէ մեր արեւելեան տղաքը անուշութեամբ չեն կրթուիր : Այսօր համար ծնողաց մէկ հատիկ հոգը ու ջանքը աս բանի վրայ պէտք է ըլլայ որ ձանչնան թէ որ բանն է օգտակար տղուն՝ որ բանը վնասակար , որպէս զի բատ այնմ աղէկը գործել տան և գէշէն զգուշացընեն : Իրենց ծնողական գու-

թը, սէրը, հոգը և վախը գործածեն ըստ տեղւոյն՝ առանց խաբուելու տըդիտութեամբ :

Այսպիսի ճշմարտութիւն սիրող ծնողաց քիչ մը օգնելու համար՝ մենք ալ ըսենք հոս քանի մը բան : Ի, ախ շիտակ է մտածելը թէ տղուն գլխաւոր մասը հոգին է, և մարմնէն աւելի հոգւոյն վրայ պէտք է աշխատիլ, ջանալ որ աղէկ կրթուած մեծնայ . անոր համար որչափ որ մէկ կողմանէ կը մտածեն ծնողք թէ տղաքնին մարմնով աղէկ մեծնան առողջ ու առանց պակսութեան, մէկալ կողմանէ ալ պէտք է ջանան կրթելու անոնց հոգւոյ կարողութիւնները . անանկ որ վարժին պզտիկուց առ լ'ստուած, առ ընկերն և առ անձինս ունեցած պարտքերը կատարելու . դարձեալ որ մտաւոր կարողութիւննին զօրացընելու հետ ըլլան : Իր տղան ճշմարիտ սիրով սիրողը կը ջանայ որ տղուն վրայ սիրուելու կատարելութիւններ գըտնուին . զոր օրինակ զուարթ ըլլալ, անուշ բարք ունենալ, ամենուն հնազանդ ըլլալ, չարէն վախնալ ու բարին սիրել և այլն : Լ'ս բաները միշտ իրենց մտաց ու աշաց առջեւ ունենալով, անանկ կը նային տղուն . մարմնոյն կողմանէ կը զգուշացընեն վնասակար բաներէ, իսկ հոգւոյն կողմանէ կը սկսին խրատ տալ սորվեցընելնախ վարուիլ լ'ստուծոյ հետ, ամէն իր խօսքերը գործքերը լ'ստուծոյնուիրել միշտ . երկրորդ վարուիլ քրիստոնէական և քաղաքավարական օրինօք ամենուն հետ, ինչպէս որ կը վայլէ իրենց տարիքին ու հասակին . լ'ս ամէն բաները կ'ընեն միշտ անուշութեամբ, ինչպէս որ սէրը կ'ազդէ սըրտերնուն, բայց միշտ ալ անոնց կամքը կոտրել ջանալով, ու վարժեցընելով որ կամքերնուն դէմեղած ատեն ուրախ հանգիստ կենան՝ համբերելով . վասն զի այնպիսի ծնողք փորձով գիտեն թէ ով որ աս աշխարհիս մէջ կ'ուզէ հանգիստ՝ ուրախ ըլլալ, պէտք է որ համբերել գիտնայ:

Թի թէ որ կ'ուզէ մէկ ծնող մը երոգւայն հանգստութիւնը, պէտք է որ անոր համբերել սորվեցընէ . և թէ համբերելաւ սորվելու համար պէտք է վարժիլ պզտիկուց ամէն բանի մէջ կամքը կոտրելու : Ո՞էկ ծնող մը որուն միտքը լցուած է այսպիսի ճշմարտութիւններով, քանի որ տղուն խելքը չէ բացուած՝ կը սկսի վարժեցընելանիկայ համբերելու իր կամքին դէմեղած դիպուածներուն : Ինչպէս ըսենք, առջի բերանը քանի որ տղուն խելքը չհասնիր՝ մէկ տարուան եղած չեղած, երբոր կ'ուզէ իր կամքը առաջ տանիլ, տեսածը ձեռք առնել, կ'ուզէ որ զինքը գրկեն, կամաս անբանը իրեն ընեն՝ չըներ, կ'արգիլէ, ու լալու ալթող չտար . ու եթէ տըզան մտիկ չընէ, սկսի լալ, շոյելու՝ սիրտը առնել ջանալու տեղը զինքը ատել կը ձեացընէ, կը թողու, խստանալով որ ձայնը քաշէ ու լուէնէ՝ ան ատենը նորէն կ'առնէ գիրկը . աս տեսակ փորձերը մէկ քանի անգամ ընելով բաւական կ'ըլլան տղուն մտքին մէջ տպաւորելու թէ իր կամքը առաջ տանիլ ուզելը գէշ բան է : Իսկ տղուն հանգարտ հնազանդ եղած ատենն ալ ինչպէս որ պէտք է նէ կը սիրէ զինքը ու կը փայփայէ . ասոնցմով տղուն մտքին մէջ կը տպաւորուի թէ մեծերուն կամքն ընելը և հնազանդ ըլլալը աղէկ բան է, իսկ իր կամքը առաջ տանիլ ուզելը և կամակորիլը գէշ բան է :

Երբոր այսպիսի սկզբունքով զարդարուած սկսի բացուիլ մէկ տղումը մը միտքը, յայտնի է որ անուշութիւնը կ'ըլլայ հիմն աս տեսակ կրթութեան, որով միայն կրնայ աղէկ կը թուիլ տղուն միտքն ու սիրտը :

Ինկէ ետև երբոր սկսի տղուն միտքը բացուիլ, երկու իրելք տարուան ըլլայ, կը սկսի մայրը անոր ապըսպիել որ աս կամ ան բանն ընէ . այնպիսի բաներ՝ որ գիւրին ըլլայ ընելլը, և տղայական բնութեան ու հասակին բոլորովին դէմբան չըլլայ . կը սորվե-

ցընէ ալոր ապսորածը մէկէն՝ ի գործ դնէ , վարժեցընելով՝ որ եթէ մեծին հրամանը կատարէ , սիրելի ու հանգիստ կ'ըլլայ . և թէ որ չկատարեր , ատելի կ'ըլլայ ու վիշտ կը քաշէ : Ասանկ ալ կը սկսի վարժեցընել թէ ամէն բանէն առաջ պէտք է որ զիտուած սիրէ , Այսուծմէ վախնայ . առաւօտանց ելածին պէս ինքզինքը Այսուծոյ յանձնէ , նմանապէս իրի կունն ալ պառկելու ատեն : Այսանկ վարժեցընելով տղայ մը պատիկուց , անկէ ետև ծնողաց ծուռնայիլը մեծ պատժոյ տեղ կ'անցնի , ծեծ զարնելը մարդուս վայել գործ ըըլլալը ինքիրմէ կը յայտնուի անոնց :

Հիմա ովկ կը տարակուսի թէ մեր ազգին տղաքն ալթէ որ աս կերպով դաստիարակուիլ սկսին , չափահաս եղած ատեննին ալ առանց աշխատանք տալու իրենց մեծերուն՝ դիւրաւ շիտակ ձամբան կը մտնեն : Ակից յայտնի է որ մեր ազգին տղոց անուշութեամբ չկրթուելուն պատճառը իրենց բարքէն չէ եղեր , այլ կը թութեան կերպը չգիտնալէն , նաև բնական ու ծնողական գութն ու իրնամքը սխալ ձամբալով գործածելէն : Ա ասն զի տղայ մը որ 'ի մանկութենէ կը վարժի կատարել իր ամէն կամքերը , պուալով կանչելով ամէն ու զածը առաջ տանիլ , ալ անկէ ետև ինչպէս կարելի է զսպել ան տղան : Ա անաւանդ մեր քաղքըներուն աւելի գէշ սովորութեանցը հետեւելով , որ առջի բերանը կը կրթեն տղաքը՝ անոնց ամէն ուղածն ընելով՝ որ չկանչուրուն , անոնց ամէն անկարգ գործքերուն ու խօսքերուն վրայ ուրախանալով . դարձեալ տղոց առջելը ուրիշներուն բարկանալով թէ ինչու տղուն կամացը գէմ կ'ընեն : Այսպիսի անկարգ կրթութեամբ տղան ինչու անութը տասը տարուան կ'ըլլայ , կը սկսի իրեն անկարգ կիրքերը ամէն առթի մէջ 'ի գործ դնել . այնուհետև անուշութեամբ ըսուած խրատը ծաղը կ'ընէ . ծեծէն միայն կը վախէ , բայց չը-

կրթուիր , ոյլ անով աւելի կատաղի ու գաղանային քնութիւն կը ստանայ : Չարութեանց ետեւէ երթալ , ամէն մտքին եկածը առաջ տանիլ , ամենուն չարիք ուզել , և անգթութեամբ ամենուն վնաս հասցընելու հետ ըլլալ , ուրիշի խեղջութեանը վրայ գութը շարժելու տեղ ուրախանալ , միայն ինքզինքը հոգալ , ասոնք են պառզ ծեծով ու փետով եղած կրթութեան : Ո՞էկ ազգ մը և քաղաք մը որ ասանկ խստութեամբ կ'ուզէ կրթել իր տղաքը , ոչ երբէք կը կրթուի մարդկութեան բնական օրինաց մէջ :

Հ . Պ . Մ

## ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՇԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Քահովք Ծխմառ :

Ա գոյացութ բանաստեղծներուն մէջ Ա'լտովնէն , Փոփէն ու Պայրընէն ետքը խիստ հռչակաւոր է Քակովք Ծխմառն կամ Ծխմառն : Դւ յիրաւի . իր փափուկ իմաստները , կարգէ գուրս զուրցուածքի կերպը , մտածմանց նորութիւնը , Ծխմառնի անունը Ա'նգղիացւոց և օտար ազգաց մէջ անմահացուցած են : Եշ զարմանալի հանձարը շատ լաւ կ'երենայ Եղանակի ըսուած բանաստեղծութեանը մէջ , ուր չորս եղանակացյատկութիւնները անանկ բնական կերպով մը կը ստորագրէ որ տգէտն ու իմաստուն կարգացողը հաւասարապէս կը զմային . ոճն ալ զարդարուն ու կենդանի է : Այսպիսի մարդու մը վարուց ծանօթութիւնը աւելի անոր համար օգտակար կը սեպենք մեր ընթերցասիրաց՝ որ իրմէ կրնան սորվիլ թէ ու սումնասէր մարդը պէտք է արիանայ , ու որ և իցէ արգելքէ մէկէն չըուսահատի , գիտնալով որ ուսումնականին մէկ հատիկ ապաւէնը անխոնջութին